

ԱՄՓՈՍ ԲԻՒՐՈՒ

# ԶԵԹՈՒՆՅԻՎԱՐԴԱՊԵՏԸ



S. ԳՐԻԳՈՐԻՍ Շ. ԿՐԴ. ԱԲԱՐԴԵԱՆՑ

ՑՊԱԳՐԻ ՀՐԱՏԱՐԱԿԻ ՎԱՂԻՆԱԿ Ա. ԲԻՒՐՈՒ

1910 °

Կ. ՊԱԼԻՄ

Ամենաշուրջանը՝  
ԶԵԹՈՒՄԻ ԵՄԻ ՀՅԱՄԱՐ  
1923 օգոստի ՎԱՐԴԱՊԵՏԸ  
28 թիվ

Կ. Ա. Մ.

ԳՐԻԳՈՐԻԱՆ Ծ. Վ. ԱԲԱԳԻԵԱՆՑ

(ԳԵՂԱԶԱԿԱՆԱԿԱՆ)

1910

Տպագրիչ - Հրատարակիչ ՎԱՐԴԱՊԵՏԸ  
Եղանակ

4263.

# ԳՐ. ԳՈՐԻՍ Ծ. Վ. ԱԲԱՐԴԵԱՆ Ց

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ)



Կ. Պոլսոյ արուարձաններէն Շիշլիի Հայոց գերեզմանատունը, կարգ մը եկեղեցականներու դամբարաններուն շարքին մէջ, աչքիդ կը զարնէ շքեղ մահարձան մը, խորհրդաւոր և շահագրգիռ տապանագրով մը, որ ամէն զգայուն Հայու սիրտը թունդ պիտի հանէր: Մեռելներու այդ թախծոտ քաղաքին այցելուն՝ կամայ ակամայ կանգ պիտի առնէր այդ գեղեցիկ մահարձանին ոտքը, երկիւղած ու բարեպաշտիկ պյատկառանքով մը պիտի խոնարհէր անոր առջեւ ու ծնրադիր, յուզուած սրտով ու թաց աչքերով պիտի կարդար տապանագիրը, պիտի տաք տաք արցունքի կայլակներ թափէր այն ցուրտ շիրմաքարին վրայ, որուն տակ ամփոփուած, յաւիտենապէս կը հանգչին պաշտելի նշխարները: Զեթունցի աքսորակուն վարդապետին, որ իր դժբաղդութիւնը պտըտցուց շարունակ երեսուն տարի, մայրաքաղաքի սալայատակներուն վրայ, պանդուխտ տէրտէրի մը տպաւորութիւնը ներշնչելով անտարբեր անցորդներուն:

Սակայն, այդ պանդուխտ տէրտէրի կերպարանքին տակ ո՞վ կը ծածկուէր...:

Այդ պատուական եկեղեցականին այնքան բեղուն, տառապանքներով շաղուած քաղաքական փոթորիկնե-

թէ ծեծուած, ա'յնքան արկածալից կեանքին խոշոր զի-  
ծերը պիտի փորձենք հոս դնել, ապագայ սերունդը  
ծանօթացնելու համար լեռնականի այս դէմքին, որ  
սահմանուած է անմահութեան, հայ կեանքի պատմու-  
թեանը մէջ գրաւելով գեղեցիկ էջ մը:

Այս կենսագրութեան մէջ, ո'րքան համառօտ,  
նոյնքան խտացած, պիտի ջանանք իր ամբողջ գործու-  
նէութեամբը ներկայացնել Տ. Գրիգորիս Ե. վարդապետ  
Աբարդեանց Զեթունցին, որուն օրինակելի կեանքը,  
վստահ ենք պիտի նախանձը շարժէ մէկէ աւելի կու-  
սակրօն եկեղեցականներու, հոգ չէ թէ առոնք գտնուին  
եկեղեցական նուիրապետութեան սանդուղին բարձրա-  
գոյն աստիճաններուն վրայ. Կուսակրօններ, որոնց,  
դժբաղդաբար, բոլոր գործունէութիւնը կը կայանայ  
վանքի մը խաղաղիկ անկիւնը, երջանիկ ծուլութեան  
ամուլ տարիններ բոլորելու մէջ . . . :

Աբարդեանց Տ. Գրիգոր վարդապետը, ազատ ծը-  
նած, ազատ մեծցած, սարերու զաւակ, բնականաբար  
չէր կրնար խցարգել ապրել, վանականներու պէս, որոնց  
կեանքին մտատիպարը քաշուիլ առանձնանամ' է մե-  
նաստաններու խորշը, աղօթել, հակել ու օրուան մը-  
նացեալ մասը բամբասանքով անցընել : Ինքը Զեթունցի,  
կուուելու բնազդովը, միշտ գործել կ'ուզէր, դադա-  
բում չէր գիտեր. ո'չ ուրեք ինքզինք հանգիստ չէր  
զգար, միշտ աշխատիլ, կեանքի պայքարը մղել ամէն  
նդով և ամէն զո՞ողութիւններով. այս եղաւ իր նպա-  
տակը :

Տ. Գրիգոր վարդապետ Աբարդեանց կը պատկանի  
Զեթունի աղնուատահմ ընտանիքի մը, որուն կ'արժէ  
ընել համառօտ ազգաբանութիւնը :

1614ին, 17 երրորդ դարուն, Հալէպէն երեք ըն-  
տանիքներ հովոցքները կ'եւեն, դէպի Զեթունի Պէրիտ  
լեռան բարձունքները, երբ ամբան արեգակը սոսկալի

կերպով կմկախ այրել և կայծ ու կրակ մաղել Հալէպի դաշտերուն վրայ :

Զեթուն օժտուած բնական ձիրքերով և զուլալ ջըռերով, միշտ ամըան, բազմաթիւ հիւրեր կ'ունենար յաճախ այլազգ և չատ քիչ անգամներ հայորդի և թորգուազգիներ :

Ամէն սիրայիր ընդունելութիւն կը գտնեն վերոյիշեալ երեք հայ ընտանիքները. երբ աշնան Պէրփի դագաթէն քամին կ'ոռնայ և մազտաքիներու և գիհեներու մէջէն հովը կը սուզէ ուժգին, իսկ Պէրփի բարձունքները կըսկսին ճերմկիլ, հովոցք ելած ընտանիքները կ'երազեն իրենց տաքուկ դաշտերը Հալէպի մէջ, և կ'որոշէն գաղթել Հալէպ: Սակայն Զեթունցիները այդ ընտանիքները երկար օրնը խնջոյքի մէջ պատուելով Զեթունի մէջ, կը փափաքին որ լիրնց մօտ ապրին փոխանակ արաբական տաք ու մեղկացուցիչ կեանքին անձնատուր ըլլալու: Սակայն դժուար էր թողուլ Հալէպի դաշտերն ուր ունէին ա:ազին կառուած և տզգական բարեկամներ: Ուստի Զեթունի ժողովուրդէն մաս մը կը դիմէ այդ ընտանիքի հարազատ զաւակներէն քսան ամեայ քաջարազուկ Յարութիւնին, կը համոզեն այս ազնիւ Երիտասարդը, որպէս զի գէթ ինք միայ Զեթուն: Յարութիւն չկարենալով դիմանալ ժողովուդի թախանձանքներուն, կ'ուզէ միեւնոյն ատեն իր ծնողքի հաւանստիւնը առնել: Յաջորդ օրը, տրտում տխուր կը ներկայանայ ժողովուրդին և չկարենալ մը նալը կը յայտարարէ: Ամբողջ ժողովուրդը յուզուած, սպառնալիքներ կը կարգայ, սակայն խոհեմութիւն կը համարին քսնի մը փորձառու մարդիկ, լուս մնալ և գործել լրջօրէն, այնպէս որ կարենան բռնադադատել Յարիւթիւնը Զեթուն մնալու: Ճիշդ այն վայրկենին, իրենց կենդանիները բեռցուցած, քաղաքէն

գուրս կ'ելլէին հալէպցի երեք ընտանիքները . Ճամբան Զեթունցիք կը հասնին և կ'առնեն կը փախցնեն տրշան, Յարութիւնը, և կը տանին Զնթուն, իսկ մայրը կը պոռայ . «աման, ողումը աբարթտըմ» (աման, զաւակս յափշտակեցին) : Խումբ մը երիտասարդներ, կ'երթան կը մօտենան որդեկորոյս ծնողքին, համոզելով, միսիթարելով մինչեւ Մարաշ կ'երթան և կը զրկնն ամենայն պատուով : Օրեր կ'անցնին, Յարութիւնը երեւան կը հանեն, որ չնորհակալութիւն կը յայտնէ զինք այդ աստիճան սիրելնուն համար :

Հնաւանդ սովորութեան մը համեմատ, Զեթունի ժողովուրդը կը կառավարուեր ժողովով մը, որ կազմուած էր քաղաքին գլխաւորներէն և աւագ քահանայէն : Ժողովի միջոցին հրաւիրակին կը յանձնէր աւագ քահանան ժողովի հին իշխանութենէն մնացած գաւազն մը, զոր պարա էր յանձնել կանչուող անձին, և սա, պարա էր առնել ձեռքը և քերել յանձնել ժողովին ու այնպէս ներկայանալ : Քաջ Արթինը նոյն ձեւով կը ներկայանայ ժողովին, որ կ'որոշէ և իշխան կ'ընտրէ ժողովրդեան մէկ մասի փափաքն ինվրայ և իշխան օծել կուտայ զՅարութիւն . սա, Քարգուած ըլլալով արդէն, կ'ունենայ Մարտիրոս անուն զաւակ մը, որ կը կոչուի Աբարդեան : Յարութիւն կ'ըլլայ իշխան Վերի-Քէրծէրի տակ գտնուող ժողովուրդին : Իր տղուն Մարտիրոսի օրով կ'ըլլայ իշխաններուն բաժանումը : Յարութիւն փափաք կը յայտնէ որ զատ բաժանում չըլլայ, սակայն ժողովուդի ձայնին կը հապատակին ամէնքը : Հոս յիշւած և որոշուած կը գտնենք թաղերուն անունները . Սուրբէնեան թաղ, Եաղուպեան թաղ, Աբարդեան թաղ, Շորվոյեան թաղ : Արեւելեան մասը Զեթունի — Փեսիր, Սօրխուն, Զերմուկի դաշտին մէկ մասը, Շէմիրծէկի կէսը, Խաչ-Մատ, Քէօր-Փունար — , կը տրուփ

Արքարդեան թաղի ժողովուրդին . Արեգնի մեծ մասը , Քէրթմէնը , Պօղազ , Արբալըգ և Էօկէճ . այդ տեղերն ալ Արքարդեաններուն կը տրուի . Արքարդեաններու հողերը տարեկան 20,000 քիլէ արմտիք կ'արտադրեն , այնպէս որ պուածի կարգ անցած է սա խօսքը թէ՝ «Արքարդ ողլու տէսին քի պէրէքէթ վէրսին Կիւրիւտիւնին տարըսընա» : Ամէն տարի 8—9 հազար քիլէ կորեկ կ'ունենայ եղեր : Բաւական տարիներ ժողովուրդը հովուելէ վերջ կը ծերանայ և իշխանութիւնը կը յանձնէ իր Մարտիրոս տղուն : Մարտիրոսն ալ բաւական տարիներ կը կառավարէ ժողովուրդը խաղաղութեամբ , մարդասիրութեամբ ու ողորմած ասիրութեամբ ու 14 տարիներ ապրելով կը մեռնի , իշխանութիւնը թողնելով իր նաղարէթ որդւոյն , որ 109 տարեկան կը մեռնի և իշխանութիւնը կը մնայ Միքայէլ որդւոյն : Ասոր օրով Նէտիրցիները կուգան կը գրաւեն Արեգնի հողերը : Միքայէլ կ'երթայ կ'այրէ անոնց տուները , անոնք անկէ կ'ելլեն ճիշանի եզերքը կ'երթան բնակութիւն կը հաստատեն . հոնկէ ալ իը վանտէ , այս անգամ կ'երթան կը հաստատուին Իսլամ ըսուած տեղը , Մարտիչն Յ ժամ իսկ Զէյթունէն 6—7 ժամ հեռու :

Ցարութիւն իշխանէն վերջ իր դրած կանոնադրութիւնը յարգուած է միշտ իր յաջորդներուն օրով : Երբ-ջակայ գիւղերէն առած տասանորդին մէկ մասը՝ իր ընտանիքին , մէկ մասը՝ աղքատ ժողովուրդին կը յատկացնէին :

Որդին Աարտիրոս ծնած է 1616ին և մեռած 1722 , որ ամենայնիւ հլու հնագանդ իր հօր պատուէրներուն , բնաւ չշեղեցաւ առաքինութեան ճանապարհէն և իր յաջորդներուն ալ նոյն կանոնագրութիւնն ու պատուէրները աւանդեց , որովհետեւ կ'ըսէր ան միշտ . «Աւետարանի , մէջ ճշմարիտ սկզբունքներ կան , որոնք չեն մեռ-

նիր և չեն ծերանար, ինչպէս անոր հեղինակն և երկնի-  
ու երկրի արարիչը. պէտք չէ բնաւ կիրքերէ տարուիլ.  
ժողովուրդին շանն ու հանգստութիւնը՝ անհատական  
շահերէն ու հանգստութիւնէն վեր բռնեցէ՛ք»: Մարտի-  
րոսի օրով պատահեցաւ սպանութեան դէպք մը, որ-  
բաւական սույն նստաւ Զեթունցիներուն: Մարաշէն-  
միւտիր մը կը զրկուի Զեթուն, որպէս զի զեթունցինե-  
րէն քանի մը զուրուշ հաւաքէ, սակայն այս կաշառա-  
կեր ու չուայտ պաշտօնեան կրսկսի ինքզինք զեղիսու-  
թեան տալ և օր մը, երիտասարդներ, տեսնելով անոր-  
խիստ ու անողոք ընթացքը, կրսպաննեն, երկար չար-  
չարելէ վերջ. այս անսրդ պաշտօնեան կրսկսի ջղապըր-  
կումներ ցոյց տալ ու ճանկուել իր գանկէն վազող ար-  
իւնով թրջուած գետինը. ուրիշ երիտասարդներ ալ կը  
հաւաքուին դիտելու այս տեսարանը և քաշկուելով  
քաղաքէն դուրս կը հանեն: Պաշտօնեային յապահումը  
կասկածներ կ'արթնցնէ Մարաշի միւթէսարրըֆին, որ  
չկարենալով ուրիշ միջոց գտնել պատեելու Զեթունցի-  
քը, եասախ կը հանէ և անա բոլոր զեթունցիք պար-  
տաւորուած կ'ըլլան մնալ Զեթունի մօտիկները, չեին  
կրնար ոչ Մարաշ, ոչ Անտրուն, ոչ Հաճըն, ոչ կոկիսոն  
և ոչ Ելպիսատան երթալ: Զեթունցիք սկսան խրտիլ:

Մարտիրոս իշխանը գնաց Մարաշ փաշային քով  
և պարզեց իրաց կացութիւնը, ըսելով. «Յարդ ժողո-  
վուրդը հազիւ կրցայ զսպել և ո՛ և է անտեղութիւն չը-  
ծագեցաւ, եթէ այսուհետեւ Զեթունցին արդար իրա-  
ւունքով յարձակի շրջականները, ամէն անգթութիւն  
գործելով, այն ատեն ես պատասխանատու չեմ»: Փա-  
շան նախ երես չտուաւ, բայց երբ տեսաւ կարմրուկ  
ոսկիները, որոնք կը խշրտային Աբարդեանի դուրս հա-  
նած քսակին մէջ, մուկի պէս ականջները սրեց. իսկ  
երբ լսեց թէ՝ Աբարդեան՝ իր տունը նուերներ զրկած է

Չորիներով, հաւատքի եկաւ և մագնիսական զօրութեամբ մը դարձաւ դէպի կարմուկ լիրաներ կրող Մարտիրոս իշխանին և սիրով ու պատուով ընդունելով զայն, անմիջապէս « հասախ » ը (արգելք) վերցնել տուաւ. իսկ ինք, Արարդեան իշխանին կարմիր չուխայէ վերարկու մը նուէր առւաւ, և 400 հեծելազօրաց գունդ մը, որպէս զի այդ զօրքերուն ձեռքով երթայ շրջակայթուրքերուն ու քուրդերուն աիրէ և անոնցմէ դիզուատուրքերիը դանձէ: Արդարեւ Մարտիրոս իշխանը կուգայն Զեթուն մեծ պատիւներով, ժողովուրդը մեծ խանդավառութեամբ կ'ընդունի զինք, ապա միւս իր աստիճանակից իշխաններուն հետ կ'ելլին շրջակայթուրք դիւզերու վրայ և կրակին ըստ օրինի հաւաքել առւրքերն ու յետնեալ ասսանորդը, ամենայն կանոնաւորութեամբ. հակառակ շարժողները կը պատժուէին աքորով ու Զեթունի մէջ բանտարկելով, իսկ իշխանին դէմ դաւաճանողները՝ մահուամբ, նոյնիսկ դաւաճանի ընտանիքներուն ձեռքովը:

Մարտիրոսի տղան Նազարէթ իշխան ծնած է 1652ին և մեռած է 1754ին: Իր օրով Հեթում քահանան Պոլիս կ'երթայ, Զեթուն իր շրջականներով ժայռոտ տեղ մը ըլլալը և հակառակ իր անքեր դիրքին, Մարաշի պաշտօնեաներու խիստ ընթացքը և անվայել վարսելակերպը յիշեցնել. կը պատմէ ծիղմէծօղլու միւտիրին սպաննութեան պարագան և կը խնդրէ որ, Զեթուն ուղղակի կապուի Պոլսոյ կեդրոնին, թեթեւ տուրքով մը, նկատի ունենալով Զեթունի ապերախտ հողը և Մարաշի ապիրատ էշրաֆները: Սուլթան Մուրատ կը հաւանի և այդ առթիւ Ֆերման մը և Զեթունի իշխաններուն լիազօրութիւն կուտայ հովուելու և խաղաղեցնելու շրջակայթիւրք ու հայ հասարակութիւնը:

Հեթում քահանան, Սուլթան Մուրատէն բերած

հրովարտակին տրամադրութեան համաձայն, 150 ոսկին.  
առաջին անգամ ինք կը բերէ Պոլիս և փոխան իր վարձ-  
քին ու աշխատութեան, կ'ընդունի ղապղէն ոսկեզօծ  
սուր մը; Իշխանը հայրաբար և ժողովուրդին բարօրու-  
թեան համար աշխատելով երկար տարիներ, կը մնանի  
կտակելով իր յաջորդներուն՝ ըլլալ պատուաւոր, դիր-  
քի տէր քաջ անձեր և արժանի՝ վայելելու Սուլթան  
Մուրատի ըրած առանձնաշնորհումներն ու գործածելու  
անոր չնորհած ոսկեզօծ սուրբ:

Իշխան Նազարէթին կը յաջորդէ իր որդին Միքա-  
յէլ, որ ծնած է 1660ին և կը մեռնի 1788ին. սա՝ երկար  
տարիներ աշխատելով ժողովուրդի բարօրութեան հա-  
մար, անփոփոխ կերպով կը պահէ իր նախնեաց պատուէր-  
ները: Իր օրով Բերդուսի մաս մը Հայեր կը չուեն դէպի  
Զեթուն և իշխան Միքայէլ ասպնջականութիւն կը ը-  
նորհէ իրենց և Սրեղնի (Սլապաշ) հողը, որ իրեն կը  
պատկանէր, անոնց կուտայ: Այսպէս կը հիմնուին Ալա-  
պաշի մէկ երկու դէպերը:

Իշխան Միքայէլին կը յաջորդէ իշխան Գարբիէլ,  
ծնած է 1725ին: Իր օրով Պօյամեան ցեղը զօրանալով  
կ'ուզէ իշխանութիւնը առնել Սրարդեանց ցեղէն. իշ-  
խան Գարբիէլ, նախ յորդորական ձեւերով կ'ուզէ հաս-  
կըցնել թէ չեն կրնար վարել ու պէտք է քաշուին  
փառասիրական այդ տենչանքէն. սակայն անոնք կը  
յամառին և կոիւ մըն է կըսկսի. երկուստեք մահեր կը  
պատահին, Սրարդեաններէն երկու հոգի, իսկ Պօյամ-  
եաններէն երեք. այս եղելութեան վրայ իշխան Գար-  
բիէլ կը վտարէ Պօյամեանները Սարը-Կիւզէլի Զախը  
գիւղը, Զեթունէն դէպի արեւելք 8 ժամ հեռու. իշ-  
խանը այդչափով ալ չգոհանար և կ'երթայ կը պաշարէ  
զանոնք իրենց տան մէջ և չոր խոտի դէվերը այրել  
կուտայ, որպէս զի բոլոր տնեցիները այրին. սակայն,

բարեբաղդաբար, հովը այնպէս մը կը փշէ որ, Պօյեամ-  
եանները ծուխին մէջէն փախչելով կ'ազատուին ու կ'եր-  
թան Դարասուտ թուրք գիւղը։ Տարիներ կ'անցնին,  
Զեթունի միւս իշխաններու միջամտութեամբ հաշտու-  
թիւն կը գոյանայ և պօյամեանները կը վերադառնան  
Զեթուն, վիզերնին ճերմակ պատանք փաթթելով, իբր  
ներողութիւն ինդրելու խորհրդանշան։ Աբարդեան իշ-  
խան երկու ջրաղաց և ադարակներ կուտայ Պօյամեանց  
իբր արեան գին մէկ հոգի աւելի սպաննուածին։

Իշխան Գարգիէլի ժամանակ Գօղան-Տաղը ըսուած  
լեռնէն (այժմու Սիսի ու Ֆէքէի միջեւ) 15 տուն թուր-  
քեր, սպաննութեան մը հետեւանքով կը փախչին և կու-  
գան Զեթունցիններուն կ'ապաւինին։ Իշխանները ժողով  
կը գումարեն և թեր ու դէմ կարծիքներէ յետոյ կ'որո-  
շեն որ իշխան Գարգիէլ Աբարդեան իր ունեցած հողե-  
քէն մաս մը յատկացնէ այդ նորեկ ժողովրդին, հիմնուե-  
լով Սուլթան Մուրատի այն արամադրութեան վրայ,  
ըստ սրում պէտք չէր խարութիւն դնել հայի ու թուրքի  
միջեւ. և կը տրուի այդ տանընինդ անեցիններուն  
այժմու Քէրթմէն անուն գիւղին տեղը, և շրջականները,  
Զեթունէն 3—4 ժամ դէպի արհեւելք, երկու ժամ լայն  
և երկու ժամ երկայն արամագծով։ Տուններն անգամ  
Զեթունցիք կը շինեն Թարսախցիններուն, եզ ու ոչխար  
և ցանքի համար ցորեն կուտան։ այդ գիւղացիններուն  
կուգան կը խառնուին 5—6 տուն Քէրթմէն անուն և  
գիւղին անունը կը կոչուի այդ օրէն Քէրթմէն։ Այժմ  
այդ գիւղացիք 60ի չափ տուն են։

Իշխան Գարգիէլ, իր ծերութիւնը պատրուակելով,  
իշխաննութիւնը կը յանձնէ իր Մարտիրոս տղուն. իսկ  
սա, չորս տարի շարունակ, հայրական գորովանքով իր  
թաղը կառավարելէ ետքը, օր մը, իր հօր իշխան Գար-  
գիէլի ողջութեանը, և անոր հաճութեամբը, ժողովի կը

հրաւիրէ Զեթունի արքեալիսկապուր, վարդապետները, քահանաններն ու միւս թաղերու երեք իշխանները, և ասոնց ներկայութեանը և իր յօժար կամքովը, իր անիշխանութիւնը կը յանձնէ Եէնիտիւննեանց տումբն, և ինքը կը մնայ Զեթունի ծերակոյախն անդամ :

Իշխան Մարտիրոս, քանի մը տարի ետքը, երուսաղէմ ուխտի կ'նրթայ, ճամբան, Մարաչի կառավարութիւնը կը գրաւէ իր մէջքի թուրը, զոր Սուլթան Մուրատ Դ. Նուիրած էր իր նախնիքներէն նազարէթիշխանին : Պապնական թանկագին աւանդին այս յափշտակումը մեծ վիշտ պատճառեց ծերունիին : Հետեւելով իր նախնիքներու շափողին, ինքզինք նուիրեց բարեգործութեան, թաղին ազքանները խնամելով առատ առատ նպաստներով : Յաճախ կ'ըսէր, «Երկու փափադ ունիմ . նախ՝ քահանայ ձեռնադրել տալ Դաւթերէցնց աստուածավախ Պ. Դրիգորը, որով այս քորիստոնեայ Աեւտական ցեղին քահանաններուն թիւը կը հասնի 98ի, յետոյ թոռանս Յովիսանի հարսնիքը տեսնելու ու մեռնիլ . . .» : Եւ իրօք հասաւ այդ երկու փափագին ալ : 1863 Յունվար 44ին, իր թոռան Յովիսանի հարսնիքին իրիկունը, ժամը 2ին, հարսը տուն բերուելէն կէս ժամ ետքը, իր վերջին օրնութիւնը տալով նորապսակ ամոլին, յանկարծ մեռաւ 98 տարեկան հասակին մէջ :

Իշխան Մարտիրոսի որդին մահտեալ կարապետը ծնած է 1810ին : Այս առաքինի Զեթունցին կը պատմէր թէ Ազիզ բաշայի մեծ պատերազմը փճացուցած էր Աքարդեանց ամբաւ հարստութիւնը, և թէ ինքը, կառավարութիւնը Զեթունի մէջ նոր մասնելուն, Դատարանի անդամ ընտրուած էր և ինքը վճարած էր ութ տարուան գիզուած տուրքերը, 230 ուկիւ Մահտեսի

Արարագետ Աբարդեան 1871 թուղիս 16ին հիւանդանալով,  
յաջորդ օրը մեռաւ :

Ազգաբանական այս ամփոփոյքէն կը հետեւի թէ՝  
Զեթունի բերդին չորս իշխանական ցեղերէն մէկը, այն  
է ԵՀՆԻԹԻՒՆԵԱՅԻ ցեղը, շատ հին չէ և թէ այդ ցեղէն  
առաջ, նոյն բերդաքաղաքին Վերին կամ Ս. Լուսաւոր-  
չայ թաղին թաղապետ իշխանը եղած է Աբարդեանց  
ազնուազարմ տոհմէն քաջ Զեթունցի մը, որուն մահ-  
երնէն Կաքը յիշեալ թաղին իշխանութիւնը անցած է  
ԵՀՆԻԹԻՒՆԵԱՅ Դերդաստանին : Այս պատմական իրողու-  
թեան յենլով, կենսագրական հակիրճ ծանօթութիւն մը  
տալ կ'ուզենք Զեթունցի հանդուցեալ Տ. Գրիգոր Ծ.  
Վ. Աբարդեանի մասին, որուն կեանքը սերտ առնչութիւն  
ունեցած է Զեթունի անցեալին հետ : Կրնանք ըսել թէ՝  
ազատ Զեթունցի տոհմիկ նախահայր մը ունեցած է  
Պրիգոր Ծ. Վ. Աբարդեան, որ ծնած է 1836ի գարնան,  
Ս. Լուսաւորչայ եկեղեցւոյն գրեթէ կից շնչքին մէջ,  
ուր կը բնակի մինչեւ հիմա Աբարդեանց գերդաս-  
տանը :

Տ. Գրիգոր երր կը ծնի, ծնողքը իր վրայ մեծ յոյսեր  
անուցանելով և փայլուն ապագայ մը գուշակելով, կը  
փութան դնել զայն, վեց տարեկան հաստին մէջ, նոյն  
առենի մեծանուն կարդացող Տ. Մանուկեան Տ. Մա-  
նուկ քահանայի քով, որպէս զի կարդալ գրել սորմին:  
Քանի մը տարի կը շարունակէ հան, ոստայնանկ-վար-  
ժապետ քահանային երկաթէ բազուկներուն տակ, և  
քաւական կը գարդանայ մտքով մինչեւ 1845 թուա-  
կանը, ազիտաքնի թաւական մը, որովհետեւ այդ տա-  
քին սոսկալի սով մը կը տիրէ Զեթունի մէջ : Գրիգորի  
հայրը Մկրտիչ աղա և եղբայրը Խաչեր՝ կըստիպուին  
Մարաշ երթալ առեւտուրով: Քիչ վերջ հոն կը փոխա-  
գրաւի ամբողջ ընտանիքը, ուրկէ սակայն քանի մը

ամիս վերջ Զեթունի Մաշացա գիւղը, ուր կը մնան  
7—8 ամիս և 1847ին կը վերադառնան հայրենիք։ Այդ  
միջոցին Զեթունի Ս. Յովհաննոն եկեղեցին ուսուցչու-  
թիւն կ'ընէր հոչակաւոր Յովհաննէս Վ. Մամիկոնեան,  
օգնական ուսուցիչ ունենալով Զեթունի բանգէտ ու-  
անձնուէր աւագերէցը, Տ. Ղազար Տ. Ղազարեանց,  
հայր՝ մեր օրերու ծանօթ հրապարակագիր-վիպագիր  
Մմրատ Բիւրատիք։ Գրիգորիկ, 12 տարեկան, կը սկսի  
յաճախել Ս. Յովհաննու վարժարանը, յնտոյ Մամիկոն-  
եանի մեկնելէն ետքը, կը յաճախէ Ս. Աստուածածնաց  
դպրոցը, Ալպիստանցի Կարապետ վարդապետ Զէրան-  
եանի քով։ 1848ին, երանելի Տ. Միքայէլ կաթողիկոսի  
Զեթուն գալէն և մեկնելէն չորս ամիս վերջ ժանտա-  
մայ մը կը կոտորէ բնակիչները և Գրիգորիկ, նոյն տա-  
րին, յունիսին, կը կորսնցնէ իր մայրը Նունուֆար և  
1855ին, քիչ շատ նախնական կրթութիւն ստացած,  
Գրիգորիկ կ'երթայ ուղղակի Երուսաղէմ, կը մտնէ Ս.  
Յակոբեանց Աթոռոյ միաբանութեան մէջ, երեք տարի  
երկու ամիս կը ծառայէ, Գալիթ եպիսկոպոսէն դպրու-  
թեան չորս աստիճանները կ'ընդունի և 1858 ապրիլին  
կուգայ Պոլիս, Սկիւտար Ս. Կարապետ եկեղեցւոյ քա-  
րոզի Մարացի Քէփսիզեան Մկրտիչ վարդապետին քով։  
1858ին այս վարդապետը Գալատիոյ առաջնորդ կը կար-  
գուի, Գրիգորիկ հետը կ'երթայ. 1860ին, երր վարդա-  
պետը եպիսկոպութելու համար էջմիածին կ'եր-  
թայ, Գրիգորիկ դարձեալ կ'ուղեկցի։ Պոլսոյ ճամբավ  
Գալատիա կը վերադառնան և 1861ին, հայրը գալով  
Գրիգորը կը տանի Զեթուն, ուր Ս. Աստուածածնաց  
վանուց տաճարին մէջ կը ձեռնադրուի վարդապետ,  
1861 ապրիլ 7ին, Վանահայր Առաջնորդ Յովհաննէս  
եպիսկոպոս էօքսիզեանէն։ Նոյն տարին աշնան, կը

փութայ Հայկա, անկէ Պերութ, իզմիր և Աֆիօն Գարահսար, իր նախկին մեծաւոր եպիսկոպոսին քով ։ 1862ին կը վերադառնայ Պոլիս ճիշդ այս տարին, երբ Ազգ Պատրիարքարանը փակուած էր, սահմանադրութեան կոխւներով ։

Ահա այս թուականէն կըսկսի իր գործունէութեան շրջանը, որ ի վեր կը հանէ Գրիգոր վարդապետին ձիրքերն ու բնածին հայրենասիրութիւնը ։

Այդ տարին Զեթունի մէջ պատերազմ կը տիրէր ։ Զեթունցիք ահաւոր ընդդիմութիւն մը ըրած էին, յիսուն հազար օսմ ։ զինւորներ ընկճուած, ցիր ու ցան եղած էին ։ Սուլթան Ազիզ վերջի վերջոյ որոշած էր մեծ բանակ մը զրկել Զեթունի վրայ ըսելով ։ «Ես Զեթուն չունիմ, հոն խոտ պիտի բուսնի» ։

Բայց այս որոշումը չը գործադրուեցաւ, ֆրանսական կառավարութեան ազդու միջամտութեամբը, որուն պարագաներուն վրայ պիտի խօսինք ։

Յետոյ Նախօն քննիչ մը զրկեց Զեթուն և հարկ եղած կարգադրութիւններն ըրաւ ։ 50,000 զօրաց ցիր ու ցան եղած պարագային, Զեթունցւոց գրաւած եօթը թնդանօթներն ալ, որոնք Մարտաշ տարուած էին, ծախւեցան և ստակը Զեթունցւոց բաժնուեցաւ, Ֆրանսացիներուն կարգադրութեամբ ։

Գրիգոր վարդապետ, Եւրոպայէն փառաւոր գարձին, Պօղոս Պատրիարքին կողմէն կը գնահատուէր ու կը զրկուէր Արմաշ, որպէս զի զերծ մեայ կառավարական հետապնդումէ ։ Արդարեւ, Սուլթան Ազիզ շատ փնտոեց որ պատժէր Արարդեան վարդապետ, որուն ծպտեալ ճամբորդութեան և կատարած դերին վերահասու եղած էր ։

Հայրենասէր եկեղեցականը հայիւր օրի չափ կը

մայ Սրմաշ, ու Պոլիս դարձին, կը տեսնէ Զեթունի իշխանները՝ Հաղար Շորվայեան, Աստուածատուր Ենիսիահւնեան, Միկրտիչ Եսպուպեան և Նազարէթ Սուրբնեան, որոնց հետ կը գտնուէք նաև Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ Տ. Մովսէս քահանան: Քիչ յետոյ կը հասնի նաև Պոլիս, Ս. Յակով Եկեղեցւոյն աւագերէցը, Տէր Դաղար, քաջարի և իմաստուն քահանան, հայրենիաց աքսորականները ետ դարձնելու փափաքով: Պոլիս գտնուող Զեթունցիք, որոնց մէջ, յետոյ, ուրիշ յարանուանութեանց հետեւորդներ կ'ըլլան, պարագայ՝ որ սկիզբ եղած է մինչեւ օրս Զեթունի մէջ գտնուող բողոքական և հռոմէական յարանուանութեանց գոյութեան, կը վերադառնան վերջապէս իրենց աեղք: Դրիգոր վարդապետ ալ կը վերադառնայ, բայց թախանձանօք Այնթապ դանուող Քիւրքեանօֆֆ Յովհաննէս աղայի, նոյն տեղի առաջնորդութիւնը կը վարէ մէկ տարի, իր պաշտօնավարութեան շրջանին մէջ՝ հաստատելով Վարդաննեան թանգարանը, բարեկարգելով վարժարանները, ևն. ևն.: Այդ միջոցին, 1867ին, Քնիչ յանձնախումբ մը կը մեկնի Պոլսէն Զեթուն (անդամներէն մէկը՝ Սղարէկեան Սարգիս Էֆէնտին էր) և Գրիգոր Վ. Աբարդեանի 1863ին կազմած Վարչանին Ժողովին վերջին հարուածը կուտայ, 24,000 դրամ տարեկան անփոփոխիս տուրքը 150,000 դրամ բարձրացնելով: Այս թըւականին թուրք կառավարութիւնը կը մտնէ Զեթուն և առաջին գայմագամը կ'ըլլայ Սալին: անուն անձ մը; որ յետոյ Մարաշի կառավարիչ Սալին բաշան պիտի ըլլար: Նոյն տարին, Գրիգոր վարդապետ, հակառակ իր բաղձանաց, Պոլս Պատրիարքին ինքնադիր նամակովը կը ստիպուի ստանձնել Հիւմանիմանսուր-Ատիամանի առաջնորդութիւնը, զոր կը վարէ վեց ամիս: Աղա, հոն

կը հասնի Զեթունի Եէնիտիւնեայ իշխան Աստուածաւուր, վարդապետը առնելով կը տանի Եջմիածին, 1869 թուին կը վերադառնան Պոլիս : Վարդապետը, նոյն տարին, կ'երթայ Հալէպ, Քէֆսիզեան Մկրտիչ եպիսկոպոսին առաջնորդութեան կոնդակը տանելու պաշտօնով, ուրկէ կը մեկնի Զեթուն և ուր 1874ին, Յունիս ամսուն կը կագուքի Առաջնորդ-վանահայր : Սեպտեմբերի սկիզբը կ'երթայ Ատանա, կը մասնակցի Կաթողիկոսական ընտրութեան, ատենադպիր՝ պաշտօնով, Սրմէօն եպիսկոպոս Սէֆէրեանի ատենապետութեան տակ : Ի Սիս ննրկայ կը գոնուի Քէֆսիզեան կաթողիկոսի օծման հանդէսին և 1872ին Միւռոնի հանդէսին, դարձեալ ի Սիս : 73ին Պոլիս կուգայ, Զեթունի լուսաւորչական և հոռվմէական Հայոց մէջ տեղի ունեցած հանրածանօթ գետնի դատի մը համար և կը յաջողի դատին նպաստաւոր լուծում մը ձեռք բերել, նոյնպէս վանուց կալւածական, ոչխարահամարի և տասանորդական տրոց բոլորովին չնորման հրամանագիր մըն ալ առած, ուրախ, զուարթ կը վերադառնայ հալրենիքը : 1874ին, իր մարտուցած անձնուէտ ու գնահատելի ծառայութեանց իրեւ վարձատրութիւն..., կը գոնուի Քէֆսիզեանի ընչաքաղցութեան և անձնական ատելութեան, և հանուելով առաջնորդ-վանահայրութեան պաշտօնէն, կը կանչուի Մարաշ, ուր չորս ամիս արգիլուածի պէս, կը մընայ, բաւական խստութեան ներքեւ : Բարեբաղդաբար, շուտ կը պրծի հնոնէ և շունչը կ'առնէ Պոլիս, ուր ներսէս Պատրիարք լաւ ընդունելութիւն մը կ'ընծայէ իրեն և քիչ յետոյ կը դրկէ զայն Արաբկիրի առաջնորդութեան, ի հեծուկս Քէֆսիզեան կաթողիկոսի, որուն բընաւորութիւնը ծանօթ էր ներսէսին : Արարդեան վարդապետ հոն կը մնայ երկուք ու կէս տարի և կ ունենայ

գնահասելի ու օգտակար պաշտօնավարութիւն մը : Այս  
պաշտօնին մէջ իր ամէնէն մեծ ծառայութիւնը կ'ըլլայ  
մաքառի Խարբերդցի մեծանաւն Զաֆարեան Գէսրգ է-  
ֆէնտիի ազգավաս, ձեռնարկին դէմ և ազատել Արար-  
կիրի ազգայինները զինորագրութենէ ազատ մնալու  
համար 10,000 սոկի մօտ գումար մը վճարելու ստի-  
պումէն :

1873ի միջոցներուն, Զեթուն սկսած էր նորէն բոր-  
բոքիլ : Երջականներու թուրքերը նորէն կը նեղէին Զե-  
թունցիններ և համբաւաւոր Պապիկ իշխան պատրաստու-  
թիւն կը տեսնէր փոխարիննելու համար թուրքերուն ը-  
րածները : Այս պարագան կարելի չէր որ մարտուէր կա-  
ռավարութենէն . այս վերջինը ձայն չէր հաներ երբ  
թուրքերը կը նեղէին Զեթունցի Հայերը, բայց երբ ա-  
սոնք կը շարժէին դէմ դնելու համար յարձակում ընող-  
ներուն, կրակ կը կտրէր և կ'ուզէր բնաջինջ ընել զա-  
նոնք : Պապիկ իշխան մեծ անուն հանած էր իր ապօ-  
տամբ և կառավարութիւնը յայտարարած էր թէ անոր-  
գլուխը բերողին 500, իսկ զայն ողջ բերողին 1000 սոկի  
պարգև պիտի տրուի : Պապիկ իշխան բնաւ չէր զգած-  
ւեր այս յայտարարութենէն ; Ժամանակ մը անցաւ այս-  
պէս, և սակայն ի վերջոյ փոթորիկը պայթեցաւ : Կա-  
ռավարութիւնը 12,000 զօրք կը զրկէր Քեամիլ և Սա-  
յիտ բաշաններու հետ, ընկեր տալով նաև անոնց նուր-  
եան Յովհաննէս էֆէնտին : Այս բանակը իր պաշտօնու-  
կատարելու համար գացած հաստատուած էր Զեթու-  
նի շրջականները, առանց կարենալու Զեթուն մըտ-  
նել, երբ Գրիգոր վարդապետ թողով Արարկիրի առաջ-  
նորդութիւնը, վերադարձաւ Զեթուն, տեսնելով որ  
վտանգի մէջ է դարձեալ իր հայրենիքը : Մկրտիչ կա-  
թողիկոսն ալ հոն գացած էր, բանակին մօտ ուր վը-  
րաններ հաստատուած էին բնակութեան : Կը մնար հի-

մտ բանակցութեանց կատարուվը : Բանակէն պատուի-  
քակ կը զրկուէր Զեթուն, Զեթունցւոց տրամադրու-  
թիւնն իմանալու, և հասկնալու համար թէ՝ պիտի  
ընդունուին իրենց կողմէ թէ ոլիտի մերժուին : Զեթուն  
ցիք որո՞նք կը պաշտէին Գրիգոր վարդապետը, իրը ի-  
րենց փրկարարը, խորհուրդ հարցուցին անոր որ, ի պա-  
տասխան հասկնալ ուզեց թէ՝ իրենք զարնելու կողմն  
էին թէ ոչ, ամէնքը միացած էին : «Եթէ զարնելու Կու-  
սակից չէք, լաւ է որ երկրորդական իշխաներէն դըր-  
կէք» հրամայեց :

Վարդապետին հրամանը կատարուեցաւ : Երկրոր-  
դականները գացին բանակին քով, որ պահանջեց նաև  
գլխաւորները : Նորէն դիմում ըրին Զեթունցիք իրենց  
պաշտելոյն՝ որ թելադրեց զիրենք յայտարարել թէ՝  
իրենժ զարնելու կողմը չէին, և եթէ բանակը փափաք  
կը յայտնէր որ գլխաւորները երթան նախ պէտք էր որ  
երկրորդականները վերադարձուէին : Բանակը այս պայ-  
մանը ընդունեց, այնպէս որ երթեւեկը ազատ դարձած  
էր ա՛լ ու բանակցութիւնը սկսած : Պապիկ իշխան, իր  
բանակին չորս կողմը շրջապատուած մարդոցմով, եր-  
կիւղ կը նրբշնչէր : Բանակը 6—7 ամիս ի զուր ժամա-  
նակ կը վատնէր հոն : Պապիկ իշխանը չբռնուեցաւ վեր-  
ջապէս, և երբ լսեց թէ բանակը պիտի մեկնի, առանց  
իրեն համար նպաստաւոր արդիւնքի, Փէ տայի մը  
դրկելով ըսաւ թէ «պաշտօնական զօրանցք մը պիտի  
կատարեմ, եթէ կ'ուզեն տեսնել զիս, ինչպէս փափաք  
կը յայտնեն, այն ատեն կրնան տեսնել» : Առաջարկը  
ընդունուեցաւ և Մխալ գիւղին բոլորատիքը կատարեց  
Պապիկ իշխան իր զօրանցքը : Այս առթիւ երկուստէք  
կորուստներ ունեցան և Պապիկ իշխանին կողմէն գերի  
բռնուեցան մինուզի նիկողայոս եպիսկոպոսը, Զեթունցի

Նշանաւոյ, Յարութիւն Զաքըրեան և Խօխուտեան Փառուսը :

Ասոր վրայ, բանակէն երեսուն յօդուածներէ բաղկացեալ մազպաթա մը կը խմբագրուի և կ'ուզւոի ։ Զեթունցիք ստորագրեն զայն, իրենց հաւանութիւնը յայտնելուվ անոր տրամադրութեանց ։ Զեթունցիք կ'ըսեն թէ «մինչեւ ո՛ մեր Առաջնորդը (Արտրդեան վարդապետ) չստորագրէ, իրենք ալ չեն ստորագրեր»։ Հայրենասէր եկեղեցականը տեղեկանալով մազպաթային պարունակութեան, որ բնաւ նպաստաւոր չէր Զեթունցւոց, կ'արառկէ թէ չկրնար ստորագրել, մինչեւ որ մազպաթային մէջ յիշուած բարեփոխումները ԶԳՈՐԾՄԴՐՈՒՅՆ : Նոյն ատենի այս Արարդեանի ընթացքը բնականաբար կը դատափետուի՝ կառարարութեան կողմէն։ Մկրտիչ կաթողիկոսն ալ, որ ստորագրած էր մազպաթան, կառագարութեան կողմէ կը հրաւիրուի կֆրդազուրկ ընել այս ըմբոստ եկեղեցականը։ Կամթողիկոսը կ'ըսէ թէ այդ բանը չկրնար ընել, բայց կրնայ զայն զրկել Ատիաման, ուր մեկնելով, Դրիգոր վարդապետ կը մնայ հինգ ամիս և անկէ կը վերադառնայ Պոլիս, ուր կը մնայ մինչեւ իր մահը։

Արարդեան վարդապետի յիշատկելի գործունէութիւններ վերջ մը կը գտնեն հոս։ Այս թուականէն վերջ, Պոլսոյ մէջ մինչեւ իր մահը անցուցած շրջանը՝ զուտ կրօնական է։ Այսպէս, քարոզչութեան պաշտօններ վարած է Սամաթիա, Նարլը-Գարու, Ֆէրիգիւզ, և Գասրմ Բաշա Ս. Յակոբ ուր, իր բարի սովորութեան համաձայն, պատրաստուած է եղեր պատարագելու նաև այս տարի։ Բնաւորութեամբ հեղահամբոյր, սրամիտ, պատրաստարան և իմացականութեան տէր եկեղեցական մըն էր։ Ամենաւրեք կը յարգուէր ու կը փընտըռուէր։

Օրմանեանի պատրիարքութեան օրով, երեք տարի առաջ, հանգուցեալը բանտարկուեցաւ ալ, հետեւ եալ պարագաներուն ներքեւ, զոր կ'արժէ ի վեր հանել :

Արիւնարրու Համիսի գահակալութեան օրը, Պէտքի վաշցի լրաես Բարսեղ անուն անձ մը, Բերա, ՊօնՄարշէին առջեւ կը հանդիպի վարդապետին և կ'ըսէ. «Հայր սուրբ, այսօր ինչո՞ւ Մայր եկղղեցին չես գացեր, աղօթելու համար կայսեր», «Ինծի պաշտօնական թուղթ չեկաւ» կը պատասխանէ վարդապետը : Լրտեսը ասոր վրայ կը մատնէ զայն կառավարութեան, ըսելով թէ վարդապետը իրեն յայտարարեր է որ ատանկ չուն թագաւորի մը՝ համար, որ իո ժողովուրդին արիւնը կը ծըծէ, չի՛ աղօթեր և աւելի նախամեծար կը համարէ Գաղցդիւղի իր փեխսն երթալ :

Այսակը բաւական կ'ըլլայ որ կառավարութիւնը ձերքակալէ թէ՝ Արտրդեան վարդապետը և թէ՝ անոր փեսան, Սերովբէ Փափաղեան, որոնք բարեբաղդաբար քանի մը օր վերջ կ'արձակուին Երլարզէն : Կ'ըսուի թէ հարցաքննութեան միջոցին, Սբարդեան վարդապետ շատ սրախօս պատասխաններ է տուած և յայտարարած է թէ՝ կրօնական մը իրեն վերագրուած յայտարարութեան պէս յայտարարութիւն մը չկրնար ընել, բայց կ'աղօթէ, միայն ինչք ցաւ կը յայտէ որ այնչափ Հայեր յանիրաւի կը չաշաւուին, կը ջարդուին ու կը բանտարկուին : Արարդեան վարդապետ երկու անդամ... պատուասիրւած է Երլարզի մէջ, ուր քննուած են իր բնակտրանին մէջէն գտնուած և Պուքրէչէն իր փեսին Յ. Զաքրեանի կողմէ զրկուած նամակներ որոնց մէջ կ'ըսուէր թէ՝ Հայ ազգը յղի է փայլուն յոյսերով : Հայր սուրբն այնքան կը վրդովուի այդ նամակներուն կառավարութեան ձեռքը համելէն որ, արձակուած օրը, «Զըլլայ որ օր

մը նորէն, այդ նամակներով փորձանք մը հանէք գըլ-խուս, տուէք սա նամակներս» ըսած է:

Այս առթիւ Կ'արժէ մէջ բերել նաև պարագայ մը, ուրկէ գուրս կուգայ Օրմանեան, իբր անհոգ պատրի-արք մը:

Սբարդեան վարդապետ Երլարզ տարրուած պահօւն, ինչպէս առաջին անգամ, նոյնպէս երկրորդ անգամ կը գիմէ Օրմանեանի որ նոյն օրը պիտի պատարագէր Պէ-շիքթաշի եկեղեցին: Օրմանեան Սրբազան Կ'զգեստա-ւորուէր Պէշիքթաշի Խորհրդարանը, երբ Սբարդեան վարդապետ ներս կը մտնէ հոնկէ, հաղորդելու թէ զին-քը նորէն կը տանին, դարման մը. «Ես ի՞նչ ընեմ, կը յարէ Օրմանեան, ի՞նչ կրնամ ընել, դուն գիտես ըսե-լիքդ, գնա ըսէ՛»: Ասոր Վրայ Զեթունցի վարդապետը Օրմանեանի ուսը կը ծեծէ ըսելով. «Այն ատեն քու պատրիարքութիւնդ ուր կը մնայ» և Աստուծոյ ապա-ւինելով, կը մեկնի Խորհրդարանէն:

Հանգուցեալ վարդապետը կը թողու եղբայր մը, Յայութիւն Սբարդեան եւաներեք քեւորդի, որոնց հայրն էր եղած մինչեւ իր մահը: Ինք իր ձեռքով աւ մուսնացուցած էր իր հանգուցեալ քրոջ երկու աղջիկ զաւակները, որոնք կը կոչուին այժմ, մէկը տիկին Սի-րանոյշ Ս. Փափազեան և միւսը, տիկին Վարդուհի Ն. Զաքրեան, որոնց տուած էր խնամեալ դաստիարակու-թիւն մը:

Իր ընտանեկան պարագաներէն, գուրս, ամէնուն ալ կը հասնէր, մանաւանդ իր հայրենակիցներուն որոնք Պոլսոյ մէջ, ամէն տեսակ աջակցութիւն կը վայելէին իրմէ:

Իր մահն ալ արդէն, կարծես թէ, յառաջ եկաւ Զեթունի կամ Զեթունցիի մը սիրոյն, իր մահուան նա-

Խիճնթաց հինգշաբթի օրը, երբ իրիկունը կաթուածահար կ'ըլլար իր բնակարանին մէջ, սաստ'կ յուզուած էր ցերենկը, անոր համար որ հայրենակից մը, որուն մընչեւ շոգենաւ ուղեկից եղած էր, ողջ առողջ, իր Զեթուն վերադարձին առթիւ շատ յիշատակներ արթնցուցած էր անոր միտքին մէջ և մինչեւ անգամ փղձկեցուցած զինքը:

Իր կենսագրականը հրատարակութեան յանձնելով ուղեցինք սա կէտը շեշտել թէ՝ հայ եկեղեցական մը ի՞նչ հրաշքներ կրնայ գործել, եթէ իրօք ունենայ սրտին մէջ զգացում, մտքին մէջ գաղափար եւ կեանքին մէջ նպատակ, և եթէ ուղէ այս ամէնքը գործածել յօգուտ այն աղգին, որուն կը պատկանի, և այն երկրին որուն ծոցը ծնած է ինք, և որուն օգտին, փառքին ու բարեկեցութեան համար նուիրած է ամբողջ կեանք մը, լեռ, ձոր, ծոլ, գաշտ, օտար երկինք կարելով, անցնելով և յաճախ ինքղինքը զրկելով:

Ինչպէս տեսնուեցաւ, ֆրանսական միջամտութեան պարագան կը կաղմէ Զեթունցի վարդապետին կենսագրութեան փառաւորագոյն էջը: Ուստի, իր ձեռագրեն քաղելով, կ'արժէ հոս աւելի մանրամասնօրէն պատմել այդ մեծ դէպքը:—

Գումա Թարուի Պատրիարքարանը կ'ալեկոծէր այն օրերը: Սարդէս պատրիարքը հեռացուցուած էր գահին, սահմանադրութեան առաջին կոիւները գեռ կը շարունակուէին, երբ Զեթունի մեծ պատերազմին արձագանքը հասաւ:

Կարապետ Փանոսեան, հայ Թօշ Գօրը, իր թերթին Միւնաքի Երեփափի մէջ հրատարակած ըլլալով Զեթունցի լեռնականներուն յաղթութիւնը, Մարաշի Ա-

զիզ բաշային ամօթալի պարտութեամբ մը փախուսար, ևն, բանտարկուած էր:

Ճիշդ այդ միջոցին է որ Ճանիկ Արամ, Արշակ Յակոբ, Պէշիրեան Ալեքսան և Պարտիզանեան Յարութիւն, այս չորս վառգոռն, հայրենասէր երիտասարդները, Միւնատիի' Երեխասը ձեռքերնին, կուգան կը գըտնեն Զմրւոնացի բարեհամբաւ վաճառական Յովհաննէս խան Սաւալանը, կը կարդան թերթը, ուր մանրամասնօրէն պատմուած էին Զեթունի պատերազմին պարագաները: Սաւալան կը յուղուի: Երիտասարդները, օգտուելով առիթէն, կ'առաջարկէին վեց աղերսագիրներ մատուցանել վեց մեծ դեսպաններուն:

Այն օրերը, Զեթունի Եաղուսկեան թաղէն Տ. Մը նացական քահանան Պոլիս եկած էր: Սաւալան, վեց աղերսագիրներն ալ պատրաստել տալով, յիշեալ քահանային ձեռքով մատուցանել կուտայ մնծ դեսպաններուն, որոնք բաց ի բրիտականէն, հաւաքական ծանուցագրով մը կը բողոքն Զեթունի մէջ գործուած բռնութիւններուն դէմ: Մեծ Եպարքոս Ալի բաշան, զայրացած, փնտուել կուտայ աղերսագիրը տուող Տ. Մնացականը, Ցիշեալ չորս անձնուէր երիտասարդները Զեթունցի քահանան կը պահեն Սամաթիոյ եկեղեցին, ինչպէս մինչեւ վերջերը կը պատմէր նոյն թաղի Տէր Ներսէս քահանան, և այսպէս, կը յաջողին աղատել զայն կառավարական հետապնդումներէն:

Այնուհետեւ, նոյն երիտասարդները կը համոզէն Սաւալանեանը, Բարիզ պատգամաւոր մը դրկել, Զեթունի լեռան կացութիւնը պարզելու և հզօր պաշտպանութիւնը խնդրելու Նարուէօն Գ.ի., որ իր փառքին ու զօրութեան Զենիթը կը գտնուէր նոյն տարիները:

Զմրւոնացի ազնիւ վաճառականը յանձնառու կ'ըլ-

լայ, հոգալու պատգամաւորին բոլոր ծախքերը, պայման դնելով միայն որ Զեթունցի ըլլայ պատգամաւորը և Փնտուտուքներէ ետքը կը գտնուի այդ Զեթունցին, որ նոր վերադարձած Զեթունէն, Երուսաղեմատունը հիւրէր: Շուտով իմաց կը տրուի Սաւալանի թէ՝ Երուսաղեմատունը Զեթունցի վարդապետ մը կայ, բայց լեզուն՝ թոթով, ու գլուխը՝ գոնջ, հոգ չէ՛, կ'ըսէ Սաւալան, Մովսէսին ալ լեզուն թոթով էր, բաւակա՞ն է որ Զեթունցի ըլլայ, հոգ չէ՛ նոյնիսկ եթէ կոյր կամ կաղ ըլլայ ան: Շուտով Երուսաղեմատունէն կը բերուի Զեթունցի վարդապետը, նոյնինքն Տէր Գրիգոր Աբարդեանը:

— Հայր Սուրբ, հարցուզ Սաւալան, Պոլսոյ հայրենասէր ազգայինները կը փափագին որ Բարիզ երթաքդուք իբրեւ պատգամաւոր Նարուէօն Գ. ի քով. ի՞նչ կ'ըսէք, կ'ընդունիք.

— Ի՞նչ լնելու պիտի երթամ, յարեց վարդապետը:

— Զեթունի բարիքին համար.

— Կե՛, կե՛, կ'երթամ... ըստ վարդապետը, թու թովելով.

— Բայց, հայր սուրբ, շարունակեց Սաւալանեան, գիտէք, վասնդաւո՞ր է ճամբորդութիւնը, ծովը կրնայ փոթորիկէ բռնուիլ, շոգենաւը կ'ընկղմի... .

— Թո՛ղ ըլլայ...

— Բետոյ, շարունակեց Սաւալան, բոլոր վտանգները կանխաւ ցուցադրելով վարդապետին, գիտէք, հայր սուրբ, եթէ իմացուի, շատ գէշ կ'ըլլայ.

— Ի՞նչ կ'ըլլայ. . .

— Կը գլխատե՞ն, կը գլխատե՞ն մարդը, յարեց Սաւալանեան.

Զեթունցի վարդապետը, առանց այլայլելու, բացագանչեց,

— Թո՛ղ գլխատեն, թող զիս կախաղան հանեն, էֆէնտի՛, հայրենիքիս համար ծովն ալ կը նետուիմ, եթէ հարկ ըլլայ...:

Սաւալանեան, դառնալով իր քովիններուն.

— Տեսա՞ք, էֆէնտինե՛ր, ըստւ, տեսա՞ք ճշմարիտ վարդապետը :

Ներկաները, չորս ծանօթ վառվուուն երիտասարդները, մօտեցան, կարդով աջը պադին Զեթունցի քաջ վարդապետին, որ ամէն վտանգ, մինչեւ իսկ մանը կ'արհամարհէր, միմիայն հայրենիքին ծառայելու համար :

Անմիջապէս, Սաւալանեան Յովհաննէս, Ճանիկ Արամ, Արշակ Յակոբ, Պէշիրեան Ալեքսան և Պարտիզապանեան Յարութիւն էֆէնտիներ խորհրդակցութեան մըտան, և միաձայնութեամբ որոշեցին վարդապետը գաղտնի կերպով Զեթուն ճամբել, կարեւոր հանրագրութիւն մը պատրաստել տալով, չուտով Պոլիս վերադառնալու և անկէ Բարիքմեկնելու համար :

Սակայն, աւելի՛ վաւերական ըլլալու համար, հետեւինք Զեթունցի վարդապետին յուշատեարին, ուր, իր ինքնազիր ձեռագրով, օրը օրին նշանակած է բոլոր դէպքերը :

Ահաւասիկ նոյն յուշատեարէն քաղուած կայեւոր հատուածներ : —

1862 Յունիս 19ին Ատարազարէն մեկնեցանք Նիկոմիդիա, և ասկէց՝ Պոլիս, Երուսաղմատուն իջանք : Յուլիսը հստ հանեցինք : Օգոստոսին Պիգիմ Կերեպիտ (Զեթունցի) Պոլիս եկաւ բողոքագրով, որպէս զի Աղիզ բաշայի սպառնալեաց առջեւ առնելու նոգ տանի Պատրիարքարանն . Նոյն օրն, Պոլսոյ հասարակութիւնը

պատրիարքարանը գոցեց և տեղափակած Ստեփան Եպիսկոպոսը դուրս հանեց պատրիարքարանի մէջ գտնուողներով. հանդերձ : Սահմանադրութիւնը Բ. Դուռնէն ջնջուեյու վախ կար :

1862 Օգոստոս 16ին լուր առինք որ Ազիզ բաշան Զեթունի վրան յարձակելով յաղթուած և մեծ կորուստով Մարաշ փախսեր է . և գեռ պատրիարքարանը գոց կը կենար, և թէպէտ ո՞րքան որ բացուեցաւ, սակայն պատրիարքարանի և այլ մեծամեծաց կարողութենէն վեր համարուեցաւ Զեթունի վտանգաւոր կացութիւնը. որոնք չէին համարձակեր բարեկիսուել Դրան, մանաւանդ Լեւոն իշխանի մըն ալ անունը ելեր էր թէ Եւրոպայէն Հայոց համար անկախութիւն կ'ուզեր :

1862 Սեպտ. 1: — Կ. Պոլիսէն ելայ Զեթուն երթալու. Օգոստոս 2ին Մարաշու Ազիզ փաշան Զեթունի վրայ քալեց, Ալապաշու գիւղը մոխիր դարձուց, նմանապէս Միսալ (Աւագալ) և Ս. Փրկիչ ալ աւարի տուաւ. անոր համար դացինք Աշիր Փաշային հետ մինչեւ Մարաշ, որն որ կուսակալ ընտրուած էր :

Սեպտ. 2). — Զեթուն հասանք : Սեպտեմբեր 22, Ս. Լուսաւորիչ եկեղեցին պատարագ մատուցինք վասն Աբարդեան մատիք Մկրտիչ հօրս հոգւոյն համար, որն ժգ. Զի պտտերազմին մէջ իրեն կեանքը կնքեր էր չէքներուն ձեռքը :

Սեպտ. 26. — Զեթունէն ելանք Գաղղիա երթալու նպատակաւ. Պոլիսի վրայօք Սաւալանի հետ (Յովհաննէս աղա) :

Հոկտ. 6ին շաբաթ օրը Խսկէնտէրուն հասանք և նոյն օրը ուսուսական շոգենաւով մեկնեցանք :

Հոկտ. 14ին կիրակի օրը Պոլիս հասանք. —

Հոկտ. 18ին հինգշաբթի օրը Պոլիսէն մեկնեցանք

Յովհաննէս աղայի հետ որն որ հիւանդ էր, Գաղղիական  
Էնիլրւ շոգենաւով, Երկու հաւ տաճկական ոսկիով հա-  
զիւ փաւաբօռք հանել տուխնք Պատրիարքարանի ան-  
խիղն ծառաներուն ձեռուք... : Բիրէա, Մեսինա հան-  
դիպելով Մարտիրիա հասանք հոկտեմբեր Զօյն հինգ-  
շաբթի օրը: Զօյն, ուրբաթ օրը, ժամը Արն ըստ Գաղ-  
ղիացւոց երկաթուղիով ելանք և ԶԵին շաբաթ օրը ժամ  
8ին Փարիզ հասանք, քանի մը ժամ Սաւալտնի տունն  
կանգ առնելով, մէկ մէջօն (տուն) Խրկեց, այն օր և  
հետեւեալ օրը, կիրակի, լեզու չը գիտնալուս պար-  
տաւորուեցայ մինակս երթալու Սաւալանի տունը, ուր-  
տեղ գտայ նաև Կարապետ վարդապետ Շահնազար-  
եանը: Կիրակի գիշեր անոր քով պառկեցանք: Հինգ-  
շաբթի օրը Տատեան Պօղոս պէյին և Կրծիկեան Յակոբ  
էֆէնտիին հետ աեսնուեցանք նոյն օրը, Բլասիւ բան-  
քէօն, սենեակ մը բռնեցինք, ամիսը 24 դրանք, առանց  
հացի:

Նոյեմբեր 3, կիրակի օրը գաղղիական Տէրութեան  
Գանձատունն պարտեցանք Մուրատեան պարոն Աբրա-  
համի ու Ալեքսանդրապոլիցի Պ. Գէորգի հետ:

Նոյեմբեր 14ին շաբաթ օրը, Երամեան Կարապետ-  
աղան մեզի հրաւիրեց փառաւոր պանդոկ մը կերակուրի.  
Հինգ մարդով, — Սաւալանը, Կ. Վ. Շահնազարեանը;  
բժիշկը, ինքը և ես. —

Նոյեմբեր 15ին չորեքշաբթի գիշերը երազ տեսաց  
որ Զեթունը պաշարուած է:

Նոյեմբեր 18ին շաբաթ օրը Մինիստրին գացինք,  
այսինքն Արտաքին գործերու նախարարին, վայելու  
պատուեցանք, Սաւալան Յովհաննէս աղա, Կ. Վ.  
Շահնազար և ես:

Դեկտեմբեր 1. — Մինիստրէն Զեթունի Ա. Առաջ-

նորդին և չորս իշխանաց համար նամակ առինք գաղ-  
զիերէն գրուած :

Դեկտեմբեր 13ին թատրոն գացինք Կ. Վ. Շահնա-  
գարեանցի հետ. Պ. Ա. Մուրատեանին հետ կրկին գա-  
ցինք նոյն թատրոնը, մինչ ցարդ տեսած չէի:

Դեկտեմբեր 15ին հայ հոռվմայեցւոց Մուրատեան  
գպրոցը գացինք, Սուքիաս վարդապետին հետ տես-  
նուեցանք և մէկ օրինակ Թումա Գեմբացի ընծայեց մե-  
ջի: Գրիգոր և Պետրոս վարդապետաց հետ տեսնուե-  
ցանք և գրատուն, թանգարան և հոռվիւններ, Մխի-  
թարայ, Պապի պատկերները տեսանք, Պիոս պապին,  
որ ներկայ արքայութեան վաճառողն էր: Ալեքսադրա-  
պօլցի Պ. մատ. Գէորգին երկրէն գիր եկաւ, ի սիրոյ սի-  
բելութեան ուրախացանք :

Դեկտեմբեր 16ին գաղղիացւոց մայր եկեղեցին գա-  
ցի: 18ին պարոն Ա. Մուրատեանին ձեռքը գիր մը տե-  
սայ Մարաշի առաջնորդին և աղաներու կողմէն էլլո-  
ւած ու ստորագրուած, որուն մէջ գրուած էր թէ՝ երեք  
իշխանները ուղուած էին Մարաշի բաշայէն և Պոլիս փա-  
խած են, և իշխանաց ընտանիք խնդրուած են ի Մա-  
րաշ: Նոյեմբեր 28ին գրուած էր:

Դեկտեմբեր 27ին Տատեան Պ. պէյլին տօնախմբու-  
թեան գացինք, նոյն օրը, Կ. Վ. Շ.ի հետ պարոն Տավ-  
ռիլին գացինք տեսութեան, որ եղաւ երկրորդ տե-  
սութիւն, արտաքին պաշտօնէին Պ. խորհրդականն է:

1863 Յունվար 1, կաղանդ. — Սաւալան Յովհան-  
նէս աղային տունը գացինք, և նոյն օրը, Սաւալան և  
Կ. Վ. Շահնաղարեանը սրդողեցան իրարու հետ, Գաղ-  
զիոյ Արտաքին Պաշտօնէին՝ Զեթունի առաջնորդին և  
իշխանաց անուամբ գրած նամակին պատճառաւ, որն

որ Սաւալան խնդրեց Կ. վարդապետէն, և նա՝ չը տը-  
ւաւ նամակը . . . :

Յունվար 3ին, Սաւալան ելաւ Ռիւ Ռիվոլի թաղէն  
և ուրիշ տուն գնաց :

Յունվար 6ին, Ս. Ծննդեան օրն Բարիգ ձիւն եկաւ,  
մէկ յատի չափ միաց, յետոյ հալեցաւ : Նոյն օրը Կա-  
րապետ աղային գացինք և անկէ յետոյ Տատեան Պօղոս  
պէջին . ժամը 2էն մինչեւ 10 սիրով ընդունուեցանք, և  
Մագթաղինէ հանըմ աղջիկն ալ մեզի շատ պատուելով,  
հանեց վիզէն Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքն տուաւ  
որ Ղալաթիայի Տէր Յովհաննէս քահանան տուեր էր և  
մէկ ալ Ս. Ստեփաննոսի մասունք որն որ Մատթէոս  
Սրբազն Կաթողիկոսն տուեր էր, ինձ ընծայ տուաւ որ  
ամենեւին չմոռնամ իրեն ազնուութիւնն, գովանի ա-  
նուն, թէ՛ շատ ուրիշ մարդասիրութիւններ ալ ըրին  
աստուածահանոյ :

Կարապետ վարդապետ Շահնազարեանցէն՝ Զեթունի  
անուամք գումարուած ստակը խնդրեցին որ տանինք,  
այն խեղճ գիւղերը դպրոց շինել տալու, յանձնառու  
չեղաւ» :

Ողբացեալ վարդապետին յուշատետրէն բառ առ  
բառ արտագրուած այս շահեկան կտորներ կը բաւեն  
անդամ մըն ալ շեշտելու ազնիւ և օգտակար դերը,  
զոր կատարեց ան իր հայրենիքին ազատագրումին հա-  
մար :

Պոլսոյ մէջ, երեսուն տարուան իր աքսորի կեան-  
քը, ազգային տեսակէտով, բայցարձակապէն ամուլ ան-  
ցած է կրնանք ըսել, պանդուխտ եկեղեցականի մը  
կեանքը սա տարբերութեամք միայն որ՝ լոկ հոգեկան  
եղած է իր տառապանքը . ամէն տեղ, ամէն շրջանակ-  
ներու մէջ, ժողովրդական խաւարէն մինչեւ ազնուաւ

կան բարձուցները , յարգուած ու սիրուած է իբրեւ Զեթունցի անձնուէր , պարկեշտ ու ժուժկալ կրօնաւոր մը , տարիներով վարելով քարոզչութեան պաշտօններ , կարեւոր յուղարկաւորութեանց կամ հարսանեկան հանդէսներու հրափրուելով և լիառատօրէն վարձատրուելով , մասնաւորապէս ծանօթ , ունեւոր ընտանիքներու մէջ ազատ ժուտք ունենալով , և , զարմանալի թո՛ղ չը թուի , շարունակ վայելելով պաշտպանութիւնը նուրեանի , որ Զեթունի մէջ ճանչցած էր Արարդեան վարդապետը Սիրելին էր , և կրնանք ըսել , մտերիմ բարեկամը՝ նախկին Մեծ Եպարքոս Գեամիլ բաշալին , որ համակրած էր Զեթունցի վարդապետին , իր պարզուկ ու համարձակ կերպերէն դիւթուած :

Բարձրագոյն շրջանակներու մէջ գտած իր ջերմ ընդունելովթիւնը , և իր վայելած համակրանքը գիտցած էր շահագործել ի նպաստ իր կրտսեր եղբօր , Յարութիւն էֆէնտի Արարդեանի , իր բոլոր ուժով աշխատելով և իր ամրող անձը նուիրելով անոր դաստիարակութեան ու կրթութեանը գործին , ինքը , Տ . Գրիգորիս վարդապետը , որ , իր սեփական միջոցներով , յաճախինքինք զրկելով , հոգացած է իր կրտսեր եղբօր դըպրոցական և ուրիշ բոլոր ծախքերը , հայրական հիանալի անտրատունջ գորովանքով մը :

Այսպէս Զեթունցի վարդապետը , իբրեւ տիպար երէց եղբայր մը , հօր մը նախախնամական դերը կատարած է , ահաւասիկ իր անհատի բարոյականը :

Մէկ կողմէ , իր քսորավայրին մէջ , իր բնավայրի բուխերիկին , իր հայրենի վանքի կոչնակին կարօտովք մաշելով , չէր գաղրեր միւս կողմէ միտք ու սիրտ յոգնեցնել իրեններուն բարօրութեանը համար : Իր մէ՛կ հատիկ քոյրը , տիկին կատար Յ . Զաքրեան , եղբայրա-

կան, կամ աւելի ճիշդը, հայրական գուրգուրանքով մը, ամէն արգելք ու խոշընդուռ արհամարհելով, Պոլիս բերել տուած էր, անոր ընտանեկան բոյն մը չինելու համար, տուն մըն ալ գնելով իր այդ քրոջը վրայ արձանագրել տուած էր, ու կ'ապրէր ընտանեկան տաքուկ միժնողըրափն մէջ, սիրելով ու դաստիարակել տալով իր քրոջ զաւակները, ժամանակին պահանջումներուն համապատասխանող պայմաններով օժտելով իրենց կըրթութիւնը :

Ահաւասիկ Զեթունցի վարդապետին ընտանեկան բարոյականը :

Ու այս ընտանեկան կեանքի պատաղումներուն ու զմբաղներուն մէջ, որոնք միայն իր ուսին վրայ ծանրացած էին — որովհետեւ իր քեռայրը, ողբացեալ Յ. Զաքրեան, յեղափոխական ասպարէզը նետուած, չնորհալի փորձանք մըն էր իր գլխուն, յաճախակի բանտարկուելով, և նոյնիսկ, կախաղանի ոտքը տարուելով —, առաքինի եկեղեցականը պատեհ առիթը չէր փախցներ իր երախտիքը սփռելու համար նաև թշուառներու վրայ, որոնք իր դիմացը կ'ելէին :

Ո՛քան որ խառնուածքով խնայասէր էր, ժլատ կասկածուելու առտիճան, գիտէ՛ր երախտիք ընելու տեղը. օրինակի համար, դեռ իր մահուընէն հազիւ մէկ երկու ամիս առաջ, իր առանձնութիւնը մխիթաշրող որբ ու անօգնական աղջիկ մը ամուսնացուց ու տուն տեղ ըրաւ պատրաստելով անոր պլոյգը, և համեստ գրամօժիտ մը : Եւ ասիկա պատճառ մը չէր որ կարենար զինք արգիլել ուրիշ կարգի երախտիքներ ալ ընելու իր հայրենիքին : Բերայի հարուստ ընտանիքներու կը դիմէր, որոնց քով առ հասարակ յարգանք գտած

էր, կը պարզէր իր բնավայրին, ամենէն պիտուած Զեթունի եկեղեցիներուն ողորմելի վիճակը, և ամէն մէկէն նոռէր մը կը փրցնէր որոնց գումարով չէր յապաղեր գնումներ ընելու, եկեղեցւոյ երգեցիկ մանուկներուն և դպիրներուն շապիկներուն կերպասներուն, զորս անմիջապէս կը բաժնէր տուներու մէջ, կարել կուտար, և մնառուկներու մէջ աեղաւորելով, կը դրկէր Զեթուն, չորս թաղերու եկեղեցիներուն ալ բաժնուելու համար: Իր մեծագոյն հաճոյքներէն մէկը կը կազմէր դարձեալ Զեթունի վանքերուն ու եկեղեցիներու զարդերուն պատրաստութիւնը, սկսեալ արտախուրակէն ու թագէն, մինչեւ ուրաներն ու վակասները: Վերջապէս, խելքը միտքը առւած էր իր բնագաւառի եկեղեցիներուն ու սրբալայրերուն բարեզարդութեանը, որուն համար սիրով կը տանէր ամէն յոգնութիւն ու նեղութիւն, բաւական էր որ յաջողութեամբ պսակուէին իր ջանքերը, որոնց մէջ կը դնէր իր բարի կամքը, բոլոր զո՞աբերութիւնը:

1908 Յուլիսի Սահմանադրութեան շնորհիւ, Արտասահմանէն մէկիկ մէկիկ հայրենիք վերադարձան, ինչպէս գիտենք, գալթականներէն շատերը: Եզիպառչէն, ուր մօտաւորապէս տաներու տաղի պանդխտած էի, վերադարձիս, փափաքեցայ-տեսնել մեր Զեթունցի վարդապետը: Գացի Բերա, Ս: Երրորդութիւն հանդիպեցայ, ուր ինք սովոր էր հանդիպիլ օրը գոնէ մէկ անգամ, ինչպէս գիտէի արդէն, երբ արասասահման չը փակած, Պոլիս կը գտնուէր: Գտայ զինքը, իր ողբացեալ քրոջ՝ տիկին Կ. Յ. Զաքրեանի անուան արձանագրուած համեստ անակին մէջ, փողոցին վրայ նայող երկու լուսամուտներով, կարծ բազմոցով, հազիւ մէկ ու կէս մեդր լայն ու երկուքուկէս մեղք երկայն ուղղանկիւնի

իսուցի մը մէջ, բազմոցին անկիւնը նստած, լրագիր մը կրկարդար ճանչցաւ զիս, տաներւ տարի բացակայութենէ մը վերջ. ա'լ ծերացած էր, յօդացաւէ կը տառապէր:

— Հայր սուրբ, հարցուցի, չէ՞ք փափագիր վերադառնալ Զեթուն.

— Խնչպէս չեմ փափագիր, պատասխանեց տըրտառմ ժամանով մը, երեսուն տարուան աքսորը չի բաւեր, ա'լ չեմ մնար հոս, զաւ ակս, բնագաւա՛ռս երթամ, հոն մեռնիմ ու հոն թաղում . . . :

Եւ երկու խոշոր կաթիլներ գլորեցան երեսէն վար:

— Հայր սուրբ, հարցուցի քաջալերուած՝ իբ տրամադրութենէն, չէ՞ք փափագիր եպիսկոպոս ըլլալ:

Խորհրդաւոր ժգիտով մը.

— Տղա՛ս, ըստու, ո՞վ չը փափագիր, ո՞ր եկեղեցականը չը փափագիր բարձրանալ, բայց ես ի՞նչ ըրած եմ եպիսկոպոսացման արժանի ըլլալու համար, ո՞չ գիտունն մըն եմ, ո՞չ աստուածաբան մը, պարզ լիոնցի վարդապէտ մըն եմ, ո՞վ զիս եպիսկոպոս կը ձեռնադրէ.

— Կաթողիկոն սը, հայր սուրբ, մեր կաթողիկոն սը կը ձեռնադրէ, յարեցի անմիջապէս, միթէ բոլոր եպիսկոպոսները ձենէ աւելի արժանիք ունի՞ն. գրնէ ծառայած են հայրենիքին, ո՞րքան դուք ծառայած էք . . .

— Ես ի՞նչ ծառայութիւն ըրած եմ, զաւակս, կ'ըսէր մեր Զեթունցի վարդապետը, համեստութեան հիանալի դաս մը տալով մեր կարգ մը նորելուկ իմաստակներուն, որոնք թմբուկով ու փողով կ'ուզեն հըսցակել իրենց լըրած . . . մէկ գեղեցիկ արարքը . . .

Առաջին տեսակցութեանս մէջ որոշեցի Տ. Գրիգորիս Ծ. Վ. Աբարդեանցի եպիսկոպոսացումը խնդրել

Կիլիկոյ Տան Վեհաշնորհ Տ. Սահակ Ա. Կաթողիկոսէն, Նախապէս հարկ եղած հանրագրութիւնը պատրաստել տալով Զեթունի ժողովուրդին կողմէն :

Նորին Ա. Օծութիւնը, յուրիխնան Ազատութեան դարագիխուն առթիւ, մասնաւոր հայրապետական թըպթով մը հրաւիրած էր արդէն Աբարդեան վարդապետը, վերադառնալ հայրենիք, ա'լ բաւ համարելով երեսուն տարուան աքսոր : Ու երբ կը տեղականայ անօր փափագին, և զիսկոզոսանալու և իր միաբանութեան գիրկը, Զեթունի Ա. Աստուածածնի վանքը վերագառնալով, իր ծերութեան վերջին օրերը խաղաղութեամբ անցընելու քաջը հայրենիքին մէջ, իր պատրաստակամութիւնը կը յայտնէ ուրիշ գրով մը :

Աբարդեանց վարդապետը քաջակերուելով մանաւանով Զեթունէն յաջորդաբար աեղացած խնդակցութեան ու հրաւիրի գիրերէն, վերջնականապէս որոշած էր 1909 գարնան վերադառնալ հայրենիք, Ատանայի ճամրով, նախ յոտս Նորին Ա. Օծութեան Տանն Կիլիկոյ Ա. Կաթողիկոսին մատուցանելու իր երախտագիտութեան և շնորհակալութեան գգացումները, հայրապետական համակրանքներուն համար, որոնցմով պատուած էր ինքը :

Սակայն այլապէս տնօրինած էր երկինք :

Նոյն գարնան, երբ ողբացեալ վարդապետը, ամէն պատրաստութիւններ ըրած, կ'ուզէր մեկնիլ մայրաքաղաքէն գէվի Մերսին, վրայ հասաւ Կիլիկեան Աբրաւիրքը, որ արիւնով պիտի ներկէր Սիրուն ու Ճինուն գետերը ...:

Մնացեալը յայտնի է արդէն : Հայրենասէր Զեթունցի վարդապետը, ինչպէս կը հաստատեն այն օրերը զինք աեսնողները, այդ ու թուականէն ի վեր օքը մը չը խնդաց, տրտում էր :

Կարծես թէ իր մօտալուտ մնանուան նախագգա-  
նումը կը կրէր, հազուադէպ էր իր երեւումը Բերայի  
մայթերուն վրայ ։ Կամաց կամաց կարեց իր այցելու-  
թիւնները ։ տնակին մէջ քաշուած, աւանձին, կը յու-  
սար իր սփոփանքը փնտուել ընթերցումներու մէջ, եր-  
բեմ ալ, բարեկամններու հնա, որոնց թիւը չատ էր,  
նաւս խաղալ կը սիրէր։

Այսպէս կ'անցընէր իր ծերութեան օրերը, որոնք  
աւա՛զ, վերջինները պիտի ըլլային։

Զեթունցի վարդապետը շատ բան կը պարտէր  
ինքնօգնութեան, իր ժամանակին, մատով ցոյց տրուած  
ուսեալ եկեղեցականներէն կը կարծուէր, մանաւանդ  
կիլիկիոյ թեմներուն համար, ուր գիսաւորի տպաւորու-  
թիւնը կը թողու գարդացած եկեղեցական մը, այս-  
չափ թափուր էր Սաոյ միաբանութեան երկինքը՝ լուսա-  
պայծառ աստղերէ։ Դաստիարակութիւնը ոչ նուազ  
բարերար դեր մը կատարած էր, մեղմացնելով՝ անոր  
մէջ, յեռնականի բրտութիւնը։

Բովանդակ Զեթուն այսօր սուգի մէջ է իր աքսո-  
րական զաւկին, Տ. Գրիգորիս Ծ. Վ. Աբարդեանի կո-  
րուստին համար, որ անգութ անակնկալ մըն էր։ Մինչ-  
դեռ իր անձնուէր, անչահախնդիր ջանքերով ու  
զոհողութիւններով քիչ թէ շատ սփոփուած եկեղե-  
ցինները՝ կը պատահէին կարօտով իրենց պաշտեցեալ վար-  
դապետին վերադարձին, որուն համար փառաւոր ըն-  
դունելութիւն մը կը պատրաստէին. մինչդեռ ազատու-  
թեան չնորհիւ, կը յուսար Զեթուն վերստին իր ծոցին  
մէջ ընդունիլ իր աքսորական որդին, որ երեսուն տա-  
րիներ չարունակ համբաւեան բռնապետութեան դաւ-  
նութիւնը կրած էր, աքսորի ու տառապանքի բաժակը  
քամելով ցմրուր, ահա՛ յանկարծ մա՛ը, անողոք մա՛ը  
կուգայ յափշտակել զայն։

Յուղարկաւութեան տիտուր արարողութիւնը տեղի ունեցաւ 16 Դեկտեմբերին 1909, չորեքշաբթի օրը, և շքեղօրէն կատարուեցաւ Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք հօր մասնաւոր յանձնարարութեամբը :

Ներկաներէն Զեթունցի պատանի մը, Յարութիւն Եաղուպեան, իշխան Մկրտիչ Եալուպեանի թոռը, որ Ղալաթիոյ Կեդրոնական վարժարանը կը յաճախէր, միւնոյն ժամանակ ըլլալով սանը Խանգիւղի ընթերցասիրայ ընկերութեան, ողբացեալ վարդապետի դադաղին վրայ հետեւեալ յուղիչ դամբանականը խօսեցաւ

### ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Ի վերայ Տ. Գրիգորիս Ծ. Վ. Աբարդեանի

որ հանգեաւ ի տէր ի 13 դեկտ. 1909

Զանգը ընդհատ ընդհատ կը հնչէ և դուն, ով հայրենասէր հայր, կը ննջես խաղաղիկ, անվրդով, թողւով տառապանքի աշխահը, իր անիրաւութեան և անարդարութեան մէջ յղփացած :

Ով հայր, սիրեցիր հայքենիքդ, ազգդ ու եկեղեցիդ՝ Քրիստոսի այն հարսնարանը, որուն «բան»ին ըսպասաւոր նուիրած էիր հոգւով։ Դուն մարմնացումը ճշմարիտ հայուն, հայ կղերին և ճշմարիտ Զեթունցիին, որ յեղափոխական կը ծնի իր սիրական զէնքերուն հետմեռնելու կանխորշմամբ։ դուն ապրեցար ճշմարիտ յեղափոխականի մը կեանքը, Զեթունի սարերուն վրայ։ Քու պատանեկութիւնդ ու երիտասարդութիւնդ անձնագոն։ Զեթունցիի մը, զարգացեալ յեղ։ մարտիկի կեանքը եղաւ, իսկ երբ դուն որոշում տուիր այլեւանդառնալիօրէն կուսակրօն ըլլալու չմոռցար բնաւկատարել գիտակից պարտաճանաչ կղերի մը պարտականութիւնները քարոզելով ճշմարիտն ու բարին, մար-

տի հրաւէք կարդալով բռնակալութեան և խաւարի որդի-  
ներուն դէմ և եկղեցւոյ խուսնիը իրը բարձսան հոտա-  
ւէտ վիրաւոր մարտիկներու, միշտ Գերագոյն Եսկին  
ուղղուած բարեմաղթական օրհնութիւններու շարք մը  
Զեր շուրթին :

Սիրեցիր հայրենիքդ, ազգդ ու եկեղեցիդ և իրեւ  
գիտակից կղեր ամէն հաւանական և անխուսափելի վր-  
աանգները աչքդ առած Զեթունի չորս իշխաններու  
որոշման համաձայն, հայրենիքիդ վրկութեան համար  
հայրենասէրներու հետ գայցիր բարձրացար Թրանսայի  
ոստանին մէջ, մինչեւ Նարուչոն Գ. Փ. արքունիքը և  
պարզեցիր այդ մեծ յաղթանակին, յախտական ու խո-  
րոխտ Զեթունի ցաւերն ու վշտերը, հայցելով անոնց  
անմիջական դարմանը :

Դուն, ո՞վ պաշտելի հայր, այլեւս յաւիտենականու-  
թեան միացած, որը կը թողուս հայրենիքդ և մեզ հայ-  
րենակից ազգական սիրելիներդ. հայր, ե՛լ արթնցվր,  
բաց աշքերդ և տե՛ս հոյրենակիցներուդ աղեխարչ կո-  
ծելը. բայց չն ս լսեր, այո գիտեմ, դուն հայրենիքի-  
համար ապրեցար, հայրենիքիդ զո՞ն ես և դարձեալ  
հայրենիքիդ համար բարեխօսել կ'երթաս Մեծ էա-  
կին, որ այսքան դարեր հաճոյք զգաց տեսնելով հայր  
հալածուած, Տղմուտիք Տիգրիս ու Եփրատ, Տիգրիսէն  
ու Եփրատէն մինչեւ Սիհուն ու Ճիհուն. Աւարայրէն  
ձարմանայն և ձարմանայնէն՝ մինչեւ Կիլիկիոյ դաշտերը  
բարեքեր և Զեթունի յեռները բարձրութերձ :

Ախու, հայրիկ, լսէ, տա՛ր հայրիկ, տա՛ր մեր բո-  
զաքները, մեր սրտի փոթորիկները Անգութին և ըսէ՛  
թէ՛ իր սիրելի Զէ՛թունը կը տանջնին, կը չայսարեն և  
ինք տակաւին կը քնանայ անվրդով . . . , հայրիկ, զըն-  
ցէ՛ ու դզրոտէ՛ Մեծ Անգութ անեղ դղրդումով մը՝ և  
ես պանդուխտ ուսանող մը, Պոլսոյ մէջ, և իր խո-  
նար անդամներէն մին՝ պաշտելի հայրենիքիս, Զէ՛-  
թունի կողմանէ կուգամ խոնարիլ յիշատակիդ առջեւ  
և հանգիստ մաղթել պատուական հօրդ սուրբ նշխար-  
ներուն :

Ողբացեալ Աքսորականին միակ ժառանգորդը կը  
մնայ իր կրտսեր եղբայրը, Յարութիւն էֆէնտ՝ Ա. Ա-  
բարդեանց, որ ինչպէս յիշուեցաւ, պետական քաղա-  
քային բարձրագոյն վարժարանին մէջ աւարտած է իր  
ուսմանց ընթացքը։ Սա, չուրջ քառորդ դարէ ի վեր  
քարած է փոխ-կառավարչի (գայմազամ) փափուկ պաշ-  
տօններ։ Նախկին բռնապետական կառավարութեան օ-  
րով, երբ հայ պաշտօնեաներու թիւը կը նուազէր տա-  
կաւ տակաւ և Համիտի հայաւալած քաղաքականու-  
թեան զոհերը բազմաթիւ էին, նոյն իսկ ամենահաւա-  
տարիմ պաշտօնեաներ, հոգ չէ թէ ասոնք իրենց տղայ  
հասակէն Բ. Դուռը կամ ուրիշ պաշտօնատուն մը ծա-  
ռայած ըլլային։

Եիշեալ էֆէնտին, հակառակ իր կրած մէկէ աւելի  
հալածանքներուն և հակառակ՝ տարիներով առանց  
պաշտօնի գեգերած ըլլալու, իր երախտագիտութեան  
վերջին հարկը հատուցած ըլլալու ազնիւ ու գնահա-  
տելի գաղափարով մը, իր ողբացեալ երէց եղբօրը մահ-  
ւան յաջորդ օրը, կը փափագի յաւերժացնել անոր  
սուրբ յիշատակը, և, կը փութայ ձեռնարկել կանգնե-  
լու շքեղ, գեղեցիկ մասարձան մը, Շիշլիի գերեզմա-  
նատան մէջ, այն փոսին վրայ, որուն մէջ կը հանգ-  
չին հայրենասէր Զեթունցի վարդապետին ոսկրտիք-  
ները։

Շիշլիի գերեզմանատան մէջ ուրիշ կճեալ տապա-  
նաքարենու և մասարձաններու կարելի է հանդիպիլ,  
բայց, ոչ երբէք այնքան խորհրդաւոր, այնքան յուզիչ,  
և այնքան ցնցող տապանագիրի մը, որպիսին է Զե-  
թունցի աքսորական վարդապետինը։

Անաւասիկ տապանագիրը. —

## ՀԱՆԳԻՍ

Տ. ԳՐԻԳՈՐԻԱՆ ԱԲԱՐԴԵԱՆՑ

Զեյրունցի ծայրագոյն վարդապետին

Են. 1836 վիճ. 1909

ԶԵՅԹՈՒՆԻ ՓՐԿԻՉԸ, ՔԱԶ ՀՈՎՎԻԻ, առաքինի իշխանազուն եկեղեցականը, 1862ին, Սուլթան Ազիզի օրով, ԶԵՅԹՈՒՆԻ Մեծ Պատերազմէն ետքը երբ «ԶԵՅԹՈՒՆԻ տեղը խոտ պիտի բումնի» ըսելով՝ Հիւնքեարը բիւրաւորներու բանակ մը զրկեց հոն, ինքը. ԱՆՁՆՈՒԵՐ ՀՈՎՎԻԻ, Ֆրանսայի նարօլէն Գ. կայսեր ներկայացաւեւ ետ գարձնել տալով բանակը, փրկեց ԶԵՅԹՈՒՆը:

ԶԵՅԹՈՒՆԻ ՀԱՅՐԻԿԸ, 1879ին, երբ Ապահով Համիտ Բոնակալը զօրանոց մը կառուցանել ուղեց ԶԵՅԹՈՒՆԻ դիմացը, կեղծ բարենորոգումներու խաստումներով, եօթը Քննիչ բաշաներուն առջեւ պատուց Դաշանց թուղթը, և այդ պատճառով Պոլիս աքսորուելով, ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ տառապեցաւ ԶԵՅԹՈՒՆԻ կարօտովը:

Օրհնեալ ըլլայ ԶԵՅԹՈՒՆԻ աքսորականը, Հ. յրենիքին բարերարը, որուն յիշատակը կ'անմահացնէ այս մարմար մահարձանով իր յաւէտ անմխիթար կրտսեր եղբայրը Յարութիւն Մ. Աքսորդեանց :

Ննջէ՛, ուրեմն, ո՛վ վե՞ն, ո՛վ ա՛ի վարդապետ, անմահութեան դռներուն շեմքը. ննջէ՛, ննջէ՛ մինչեւ որ հնչէ Թարրիէեան շեփորը, որ զքեզ պիտի արթնցնէ մեռելներուն թմրութենէն, և պիտի հրաւիրէ զքեզ խառնուելու երանելի երամին սուրբ վարդապետներուն, որոնք իրենց քարոզութիւններով ու բարի գործերով կենդանի և յաւէտ վառ պահեցին հայուն հաւատքը, և որոնց սիրտը բարախտեց հայրենիքին համար :

Հանգիստ ուսկորներուդ՝ ո՛վ ԶԵՅԹՈՒՆցի Աքսորական վարդապետ.